

բանքներով և գոհարներով ծածկուած զրեթէ կորսնցուցեր էր իր բնական գեղեցկութիւնը։ Ալշերէն կը հոսէին արցունքները։ Մայրը զայտ տեսնելով և վախճանլով թէ այդպէս ուռած և կարմրցած աչքերով տգեղ պիտի երևնայ, չարաչար յանդիմանեց զինքը. սակայն արցունքները չէին դադրեր։

Վերջապէս, զինքն առնուլ ուզողը, բարեկամի մը հետ, եկաւ տեսնելու իր նշանաձը։ Սիւափայի ծնօղը անհնագիստ էին և մտատանջութեան մէջ, իրը թէ աստուած մը անձամբ եկած ըլլար ընտրելու իր պատարագին զոհը, և յետ բազում յանդիմանութեանց և յորդորներու՝ որոնց կը պատասխանէին արտասուաց նոր հեղեղներ, հանեցին զինքը իր դատաւորին ներկայութեան։ Սա երկայն ժամանակ դիտեց զաջլիկը և չափաւոր գտաւ։

Եւ որովհետեւ լսեր էր էնոր ճշալը, համարեցաւ թէ սիրոտ մ'ունի նէ և նպաստաւոր զաղափար մը կազմեց, քանի որ իր ծնօղացմէ բաժնուելու գաղափարը միայն այդշափ վիշտ կը պատճառէր իրեն։ Նման խեցեմորթներու մէջ փակուած մարգարիտներու, արցունքներու միայն կը բարձրացընէին էնոր յարգը։

Տոմարին մէջէն ընտրուած բարեբաստիկ օրուան մը մէջ ըստ օրինաց կատարուեցաւ ամուսնութիւնը. ապա, իրենց աղջիկը ուրիշի մը ձեռքը յանձնելէն վերջ, հայրը և մայրը զարձան իրենց հայրենիքը. այսու զաղատած էին իրենց ցեղին ազդեցութիւնը և իրենց ապագայն։

Որովհետեւ նոր ամուսնոյն գործն ընդհանրապէս Հիւսիս-Արևմտեան գաւառներու մէջ էր, ամուսնութենէն անմիջապէս վերջը հոն տարաւ իր կինը։

Եարաթ մը վերջ ամէն մարդ գիտէր նոր հարսին մոռնջ ըլլալը, սակայն ոչ որ չուզեց հաւատալ թէ այդ բանի մէջ ինքը յանցանք չունէր։ Ոչ զոր խարեր էր ինքը. իր աշքերը միայն խօսեր էին, բայց ոչ որ հասկցեր էր։ Չորս կողմը կը նայէր, ի զուր փնտուելով մոռնջերու լեզուն հասկցող ընտանի դէմքեր, Մանկա-

մարդ աղջկան ցմիշտ լուռ սրտին մէջ անդազար կը հնչէր անրացատրելի զանգատ մը, — զանգատ մը՝ զոր ոչ որ կը լսէր, եթէ ոչ նա՝ որ կը ճանչնար իր սիրտը։

ԻԱՊԻՆԻՐԱՆԱԹ ԴԱԿՈՐ
Թրգ. Հ. Ա. Վ. Գոմտաքօթեամ

ՎԵՆԵՏԱԿՈՅ ՍՈՒԳԸ

Եղելու 1914 Մարտ 19ի արկածեալմերուն

(Նկարագիր և մենասիրի խոկումներ)

Անդորրական ծոցին մէջ վենետիկի լը-
ճակին

(Ուր ըընութիւնը անվէճ սիրած է վարքը
կեանքին),

Դմէն իւր սև ձետը ժաժեց՝ վլժել հըրէշ
մը տրիսկէծ։

Սուգի դըռներ բացուեցան, ողբաց աշխարհ
մէծածայն։

Երկսեռ մարդիկ՝ թուով վեցեակ մը կրկին,
Որ երթալով բազմանալու կ'ընկրկին,
Ա՛լ չունեցան կեանքը իրենց աղածըրի
կորսընցնելով անակընկալ ու ձլրի։

Վերն օդասոյր (aéroplane), ամենայն ոց
հիացած

կը դիտէ այս նոր արծուին երթն ինքն նաև ացաց...

Նեկավարներն իսկ արրշին, նակին թուղած հն կըշիռ,

Անոնց աչքերը յերկին, ոչ յաջ ոչ ճախ կ'երերին,

Անգէտ, աւաղ, վրտանզին որ կը դաւէ սուրբ կեանքին,

— Այ անիծուած դու վայրկեան,.. ինչ ճրգնաժամ հոգեկան...

Մարտանաւ մ'այ, կատաղի, մարդատարին կը բաղիսի...

թողոր սրբածերն ահարեկ՝

Հարիկը ճիշեր կը տարածուին շանթաձիք
Բնազործող ճայթումներու հետ խառնուրդու...

Զին երկարիր զրյաց բոպէք
Ի՞նկլուզած են հոն գտնուող մէջ անձինք
Յանպատրաստից ջուրին մղուած խոր անդունդ...

Հեռուներէն նաւ ու նաւակ կը փոխան
Գալ խեղճերուն կերպով մ' համանիլ օգութեան

Մինչ անրադուները եղկելի՝ ջուրին տակ
— Ո՛վ Աստուած իմ, ի՞նչ տազնապով
ակաղձուն, —

Կը մարտընչին մահուան ընդդէմ նահաւակուն...

Որոնք միայն լողանալու են զիտուն,
Կըրիւով իսկ հազուատներու թաց ծանրոց,
Վեր սողոսկիւ ճարտարութեամբ կը
մարթին

Եւ լափլիզող հուրը մարել մարմնոյն ծոց
Անզուգական օգի սնունդով վն հազարին:

Մինչ ուրիշներ կ'օգնուին, ոմանք ինքնին
դուրս ելեր,
իսկ զօրավար մ'անվեհեր կ'ուզէ փրրկել
և մի կին

Որ շընչասպառ հեղծումով կը պաղատէր
օգնութիւն...

Դիւցազն արի անոր քով կը մերժենայ...
բայց զըլխուն՝
Վիշապ օձի մը նըման՝ կը պարուրի խօս-
լարար

Եղկելին այն չուառական, որով դիւցազն
ալ անկար,
— Նըզովք բեզի սատանայ, — կ'ընկլուզի
տակը ջուրին

Ուր ընդերկար կը մընայ...
Զոյգ դիակներն հանել վեր՝ երր վերջա-
պէս կ'յաջողին,
Եւ սա կեանքն իւր զոհած էր:

Ճ Ճ Ճ

Սամակեր պատկեր անհուն միամայլ.
Լուրթ և պայծառ երկինքն հըմայր մ'է
համակ,

22 Մարտ, Կեր.
Լուրթ և պայծառ երկինքն հըմայր մ'է
կը բարձերով՝
Կորորդ:

Մամա աչքերու պատկեր անհուն միամայլ.
Լըճակին ջուրն՝ այլ հայելի մը զուգորդ՝
Մանկանըկար այդ հըմայրի բի՛րն եր-

Պուրդ:
Մոխրասպիտակ ապարանքներ մարմարեայ
Ջուրերէն զուրս կարկառուն՝ կամարա-
կապ բարձերով՝
Յոյր հըսկաներ են անշարժ...

Դարապատում փառքերն իրենց հինաւուրց:
իսկ աշտարակն եղտիւրի մէջ հիմնադիր՝
Հարիւրչափեան անմըրցելի հասակով՝

Սանդուի մըն է անրըջակերտ թակորեան...
Սուրբ Մարկոսի եկեղեցոյն յառաջընթաց

պահապան...
Քառակուսի՝ այլասերած սար՝ կոթողի մը
ձևով

Յըցանըման սեպ կանթաղուն օդահերձ:
Վիշապածուկ նըշանով Ջինարանի կամուր-
ջին

Բըռնած եղերը խոտոր՝ մակոյկները թիւ
ըննին,

Եւ անցորները բոլոր բայլերն իրենց կը
զապէն

Ու հեռատես աչքերն ալ չեն յապաղիք
վազել գալ
Ամրուին թիւը բարդել ուր շարժումն է
մեծարգել:

Ոչ ոք անգէտ է սուզին: Փաղաքն ամէն
նըշմարեց՝

Մագելուն հետ Արուսին՝ ծաղկեծիծաղ
տրիխրաւոր

Պըսակներու առաքում... Խօ՛սը թուղթին
որմայեց

Կարդաց սրբառով մը տըրտում. « Քաղա-
քային սո՛ւ այսօր»:

Նաւակայերէն բացակայ կը գտնուի Առորը
Աննայ
Եկեղեցեակ որու մէջ վառուած մոմեր շի-
ջուցին

Յափսենից հուրն անշէջ... իսկ արդ փող
զեր կը մըրցին
Հըրապարակ ամբոխի արեան յորձանքը
կալուլ
Որ արտասուաց կը փոխուի՛ և հըծծիւն
ներ շընչակուլ:

Քաղքին փողոցն է երկրորդ՝ անջըրան-
ցոյց՝ զաւակ խորթ՝
Ուր բարեբաղդն՝ իւր կամքով՝ չուզեց
տեսնել ջուր տան ցով...
Պարզ տուներու որմին հետ՝ ճարտարաշէն
գեղածիր

Պալատներ ալ կանգնած դէտ, այսօր՝ ա-
ւազ՝ չեն հըծծիր...
Ամէն կամար ամէն ծակ ու ամնայն պա-
տըզամ

Մուգ են հագուեր բացարձակ, սնը հա-
գուեր ինքնակամ:

Հարիւրաւոր սեաթոյր գլխու շալեր հար-
սերու

Իրենց ծոպերը թըրթուր՝ վար են կախեր
մեծարու,

Մինչ ոսկեփայլ գիսակներ անոնց վերե-
ն կանգներ...

— Սել՝ տըրտմին նըշանակ, գեղը՝ խըն-
դին նիշ անյագ,

Հակապատկեր զարմ միմեանց, բայց և
ոչ մին է անանց:

Տեսէք թափօրն ահա ծոյլ դէպ ի նաւակ
ընթանալ.

Ջինակիրներ բազմահոյլ յուղարկումին կու
տան փայլ:

Մարդուս սըրտին ցաւ դալուկ՝ նըւագին
ձայնը լալուկ

Հետզհետէ կը մերձի, ու ռահանորդ պա-
հակէն

Խուժանն երկու կը հերձի. թափօրն հա-
սած է արդէն:

Քաղաքապահ զինուորին կը յաջորդէ զո-
րավար,

— Ամէն ամէնը կը խորհին, — մար-
տիկներն ալ տըխրաբար

Դաս դաս կարգաւ կը յառաջեն հետեւորդ
Առկախ ըըռնած հըրացանն՝ ինչպէս դիակը
կ'ընկնի
Ջուրերու վրայ՝ վերջն արկածէ մը ձախորդ:

Եարժուն իբրև թէ արձան, աչքը գետնէն
չի մեկնի,

— Կ'աշէ՞ր երե՞սը դեղնակ՝ Հայրենիքի

զարդերուն,

Ո՛հ, այդ քայլերը նըկուն՝ իրենց սըրտին
բեռ կրկնակ.

Զի կը շարժին կը շարժին... հազիւ յա-
ռաջ երթալու:

— Ախորժին՝ կամ չախորժին, օրէնքին
սարուկ մ'են հըլու,

Ճիշտ տիեզերքն ինչպէս որ՝ անհուն կազ-
մով միասին

Զերը Տիրոջ զերդ զինուոր՝ անուշ կամ-
քով կը յածին:

Տարազներէն այլազան խումբեր ահա նախ
կ'երթան.

Եըղթային ինչպէս օդակն՝ իրար կըցուած
է բանակն...

Ոպա զոյգ զոյգ երկուստեր թափօրին
լայնըը բռնած

Կու գան պըսակ բերողներ՝ ծանրութեան
տակ ըըրտընած:

Պալարակապ երիզներ՝ փողփողենէջ ծալ-
քերով՝

Գրրկած երկու են ընկեր՝ խիստ հակու-
նեան բարերով,

Մետաքսը մութ սևագոյն, և լուսափառ
դեղնուկին,

— Նիշ մէկն երկրիս խարեպատիր փառ-
քերուն,

Միւսը նըմուշ թէ ամէն ինչ է ոսին:

Կու գան կու գան ու կու գան՝ փունջ զը-
րախտները ծաղկան,

Այ՝ մեկալէն գեղատես, ան՝ հագուազիւտ
բոյսերով...

1. Բուօնափառթէ Նախուէոն Գ. և Գարիբալդեան
գողցը

կը ծածանի բառ մը վէս՝ ոսկեցլնցուղ
լոյսերով՝
— Անոնք ձօն տըւողին, կամ ան'որ ալ
գանձ հողին...

Մինչ զի սըրտերն հազան բուրժ, շըղթա-
յազօր կարծես ուժով մը ըըսնի
Մէն մի պըսակ առևանգել կը ճըշնի՛ տե-
սանելիցը հանուրց:
— Ետպիկներ, ան, ի՞նչ սիրուն, ո՞րքան
անուշ է բուրումն...
Հիւսկէն պարոյկ ձեւերով՝ ի՞նչպէս չըրնաղ
փունջ կազմած...
Խաչակարկառ թեսերով՝ սիրու մ'ու բա-
զուկ ձեռնամած...
Երադիկներուն ո՞ր մէկ տեսակը համբես
կամ թէ կոչումն անոնց՝ ո՞վ պիտ'
պատմէ քեզ.

Պըսակակիր իւրաքանչիւր բազուկներ
Հըրաշաճի՛ր գոյներու թոյլ մ'են զըր-
կեր...
— Աչքիդ զիտակը լարած՝ և դու զար-
ձեալ կը խորհիս.
«Վայ մարդկութեանը փառաց՝ ո՞վ վայ
պերճանցին աշխարհիս...
Դուն ալ որ արդ կը խորհիս, օր մը եր-
կըս ՚տի կորիս...
Եւ ի՞նչ օգուտ պըսակներ... յեզ ի՞նչ ալ
փոյթ՝ նըւազներ,
Արքայական յուլարկում կամ թէ մարդի-
կը համակ

Պահեն քեզի սուգ տըրտում, երբ դագաղին
իսկ դրոնակ
Աչքերը չե՞ն նըշմարեր, երբ քուկին
կեանցը է մարեր՝
Մինչ կը տանին թաղելու...
— Խամատութեան հազար դաս

Ասիթներէն քաղելու
Ցիս որ հանճար ունենաս.
Տեսորակներուդ և խրդիդ
Թուղթերն ըլլան միշտ վրճիտ,
Եւ յար պատրաստ գըսնըւիս
Արկածներուն աշխարհիս...

« Երադիկներու ձիւնապայծառ սիպտակ
գոյնն

Արդեօք դըրո՞շմն Անմահութեան է հոգւոյն,
կամ թէ ի դէպ աւելի՛ Արքայութեան
ձիւն լոյսի՛ն,
կամ' հրեշտակաց փարելի, կամ' արդա-
րոց սուըր Յայսի՛ն...»:

Զոր փունջին վրայ աններդաշնակ կը
տեսնեմ

Զանձախարիթ ի՞նչ է կրտաւն այդ
նըսեմ, —

Տարտարոսի արդեօք մութի՞ն նըշանակ
Եթէ շիրիմի արհաւիրըին հանգանակ...
— Հա՛, գեղեցիկ բոյլը ծաղկանց երփ-
ներփեան՝

Խորհըրդանի՛շ մարդուս կեանքին տըւըն-
ջեան.

Խակ մապաւէնն՝ իմաստալից գիշերի
Եւ Դամքանին ուր կեանքը մեր կը մարի:

«Մեռելոց վրայ՝ բերէ՛ք բերէ՛ք, բար-
դեցէ՛ք

Երակէպսակ նարօսներու բիւր փուն-
ջեր.

Երադի՛կ մը լոկ՝ ուրիշ բան չէ՛ մարդըս
հէք.

Զաստուած թէպէտ՝ ցորքան յորդէ զըլ-
խուն ջեր

Այլ երբ արինն երակներու մէջ պաղի,
կամ թէ բրյուին արմատները ճըրգաղի,
« Զանոնց հողել փութացէր...
Փարշահո՛տ են...», կը հըծծենք»:

* * *

Առջև է գունդն երաժշտաց խըմքակին
Որ կը հընչէ փողը զըլորդ տըխրագին,
Եւ հուսկ ահա հազարապետը՝ հանգուցե-
լոյն պատուակից՝

Գեղեցկափայլ շըբազգեստով, արիութեամբ
մ'անթախիծ...»:

Նոյնիսկ անգէտ՝ ակամայ՝ հազար տըխուր
պատկերներ

Մարդ ըստիպուած կը խոկայ. «Այդ փա-
ռապանծ հասակին՝

կեանքն արդ որոնց է անգին, — ի՞նքն
ալ երէկ ընկերն էր...»:

Նաւակի մէջ իշուցին՝ երկանուի կն ալ
դագաղին,
(ինչպէս սովոր են ընել՝ երբ և տանին
մի մեռել,

Զի վենտկոյ ուղիներ՝ անունն հողի չեն
զիտեր.

Աղբիական ծովի այստեղ կ'ապրի հըմայք
մը բիւրել),

Ետքը հազար մակոյկներ՝ շոգեկառի կա-
յարան՝

Ցուղարկաւոր իրը ընկեր՝ ցըռուկն ուղել
կ'արտորան.

Եւ շոգեշարժը զանի իր հայրենիք կը
տանի,

*
**

Սկ արկածին ճիշտ պահուն՝ անթիւ ամ-
րոխ մը զըւարթ

Գլխուն պըսակ կապած վարդ, կը հըր-
ճուենար ի թատրոն,

— Ալկածին բօթը տըխուր՝ փոխարկեց
վարդը մըրուր,

Խաղին հանդէսը կիսատ՝ սըրտակուոր
դուրս կ'ելնեն,

Մինչ տանուտէրը շահատ՝ կ'ազդէ իր
միտքը բեմէն.

«Թիշտակովն արկածին

Պատարագի ծնուռեցաւ

Բոլոր օգուտը զանձին.

Մոռացնէ՛ Տէ՛ թող մեր ցաւ»:

*
**

Բ. 28 Մարտ.

Այսօր մէն մի հանգուցեալ «Յուրը Յով-
հանէս ու Պօղոս»

Եկեղեցին են դրկեր՝ ժողովուրդն ուր ծալ
ու ծալ՝

Սուրբ Պատարագը հոգոց՝ ունկնդրելու է
խոներ։ —

Փութամ ուրեմն ես ալ՝ « Սուրբ Ղա-
զար»էն հոն երթալ.

Արդէն պահիկն է պատշաճ՝ երբ նաև
կ'հասնի մեր առաջ

... — իդըր սակայն մէկոի թող, էյ
մըտազրադ դու ցերթող,
Աղօթեցին ժամն հասած է, Սորգ ըսկըսաւ,
մըտածէ.

Դարձի՛ր սենեակը՝ տըխո՞ւր, ցերթող
քու բաղդըդ ողբա,

Զի ժամերով դու ի զուր ըսպասեցիր որ
նաև զայ՝

Եւ, (զանց ըրած տալ քու դաս),
թուղարկաւոր վայրն երթաւ:

Դարձիր սենեակը՝ տըխո՞ւր, մարէ՛ ցա-
ւծ սըրտիդ հուր,

Շոգենաւիկն իւր տեղէն ամեննկն չի՛ շար-
ժիր...

Երկաթն ալ սիրտ մըսեղէն ունի այսօր
սըգալիր:

Տըհաճ քայլերդ դարձուր, զըրիչըդ առ
սկածոր.

Երկնից կապոյտն է մըրուր, — թուղթն
ալ հագնի սըգաւոր:

Հարիւր երթակ զանգակներ՝ հոգեիսուիկ
նըրագի

Բիւր լաց կ'ողբան անհամբեր... Ալ մի
մընար նաւակի

Քերթող ցու խուցըդ փութա, Սուրբ Ղա-
զարու կոչնակն ալ՝

Չորս ձայներու միութին՝ յուզուած մե-
ներգ մը կու լայ,

— Քերթող ծորէ՛ ցու աւիւն...
Ապագաներն ալ անվերջ

թող իմանան այս եղերգ...
Մինչ իրենք ալ ապրին պերճ,

Վըհին կանգնած են եզերը:
Հ. ԳՐԱ. ԱՅՏԸՆԵԱՆՑ

NON OMNIS MORIAR

Այս՝ կ'արժէ տանջուկի, յուսալ սիրելով,
Եւ ունենալ ճակատն օծուած Արենվ,
Ըլլալ՝ մաքուր և երազել մի միայն
Գեղածիծաղ ճառագայթումը զարնան,
Այս՝ կ'արժէ՛ լալով երգել մեղմազին
Անհետացած հըրապոյըները կեանցին: